

Հայագիտական հրատարակութիւններ

ԵՐՈՒԱՆԴ Հ. ՔԱՍԹԻՆԻ, «ԿԻԼԻԿԻՈՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ՄԵՐՉԱԽՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈԼՈՎՈՅԹԻՆ ՄԵԶ (1080–1137)», ՊԵՐՊՐՈՒԹ; 1974, 245 էջ:

Հայերը միջնադարում օտարութեան մէջ բազմաթիւ գաղութ-ներ են ստեղծել, բայց ինչքան ճիգ ու կամք էլ գործադրած լինեն. մի քանի սերունդ անց, հայկական մշակոյթի ու պատմութեան մէջ իրենց լուսան մուծելով, անյայտացել են հազարակից՝ ձուլուելով իրենց հիւրընկալած այս կամ այն ժողովրդի ընդհանուր կաթսայի մէջ: Բայց նրանցից մէկը էապէս տարբերում է: Ստեղծուելով մայր հայրենիքից հեռու որպէս զալութ, նա վերածուեց երկրորդ հայրենիքի, այն ժամանակ, երբ սեփական պետութիւնը ջախջախուել էր արտաքին ոստիների կողմից, դարձաւ հայկական պետութիւն, իր հովանու տակ առնելով արհաւիրքներից փախչող հազարաւոր ու հազարաւոր հայերի: Այդ պետութիւնը ամենադժուարին ու բարդ պայ-մաններում, տասնեակ ոխերիմ թշնամիների շրջապատման մէջ կարողացաւ գոյատեւել մօտ երեք հարիւր տարի, այսինքն՝ հարիւր տարի աւելի երկար քան հայոց Արտաշիսեան պետութիւնը, հարիւր յիսուն տարի աւելի, քան Բագրատունիների պետութիւնը, մօտ երկու հարիւր տարի աւելի, քան Արծրունիների թագաւորութիւնը և ընդամէնը յիսուն տարի պակաս, քան Արշակունիներինը: Դա Կիլիկիայի հայկական պետութիւնն էր:

Կիլիկիայի հայկական պետութեան պատմութեան մի դրու-գին, նրա սկզբնական շրջանին է նուիրուած Երուանդ Քասունու այս աշխատութիւնը:

Երուանդ Քասունին նորեկ չէ հայագիտութեան ասպարէզում: Հակառակ իր երիտասարդ հասակին, նա արդէն յայտնի է իր մի շարք ուշադրաւ ուսումնասիրութիւններով, յատկապէս հայկական Կիլիկիայի պատմութեան վերաբերեալ: Դրախօսուող աշխատութիւ-

նը նրա քրտնաջան որոնումների ու պրպտումների արգասիքն է հանդիսանում :

Երուանդ Քասունին իր աշխատասիրութիւնը սկսում է հետեւեալ բառերով. «Կիլիկիոյ հայկական իշխանապետութեան, ու ապա՝ անոր յաջորդող թագաւորութեան ժամանակաշրջանը հազարամեակ-ներու վրայ տարածուող հայ ժողովուրդի պատմութեան ամենէն բախտորոց, հետաքրքրական, եւ առաւելագոյն ուշաղըութեան ու հետազոտութեան կարօտ ժամանակաշրջաններէն մէկն է» (էջ 13) : Եւ Քասունին իրաւացի է :

Զի կարելի ասել, որ Ե. Քասունին գործ է ունեցել խոպան գետնի հետ։ Նրանից առաջ էլ իր բարձրացրած հարցերը հայ եւ ստար հայագէտների կողմից ուսումնասիրուել են (Ղ. Ալիշան, Եորկա, Գ. Միքայէլեան, Ս. Տէր Ներսէսեան, Ռուզա Կոլենբերգ եւ ուրիշներ), բայց ոչ այն լայնութեամբ ու խորութեամբ, ինչ գրախօսուող աշխատանքի հեղինակի։ Նա յատուկ ուսումնասիրութեան նիւթ է դարձել Կիլիկեան պետութեան առաջին շուրջ վաթսուն տարիների պատմութիւնը, այն էլ, որ իր աշխատութեան հիմնաքարն ու ելակէտն է հանդիսանում, Մերձաւոր Արեւելքի ընդհանուր պատմութեան ընդարձակ Փոնի վրայ։ Նա միանգամայն իրաւացի է, երբ գրում է. «Առանց խորապէս ճանչնալու տուեալ ժամանակամիջոցի Մերձաւոր Արեւելքի քաղաքական անցուղարձերը, եւ առանց գնահատելու պատմական այլ դէպքերուն իրա՛ւ տարողութիւնը, անհնար է ճանչնալ ու արժեւորել այն, ինչ հայ ժողովուրդը՝ ակամայ, ու պարտապիր կերպով հեռացած իր պատմական հայրենիքէն, փորձեց իրազորձել Կիլիկիոյ սահմաններուն մէջ։ Եւ այս՝ անոր համար որ ժեր ուսումնասիրութեան ենթակայ մօտաւորապէս վաթսուն տարիներուն, Կիլիկիոյ հայկական իշխանապետութեան պատմութիւնը օրկանապէս ու բազմաթիւ կողմերով անքակտելիօրէն կապուած է Մերձաւոր Արեւելքի նոյն ժամանակամիջոցի քաղաքական հոլովոյթին, որմէ զայն առանձնացնելը կը նշանակէ զայն մեկուսացնել պատմութեան ընդհանուր հունէն, ու ակամայ կերպով ստորագնահատել անոր իմաստն ու կարեւորութիւնը ինչպէս հայ ժողովրդի պատմութեան, նոյնպէս եւ համաշխարհային պատմութեան մէջ» (էջ 15) :

Ե. Քասունու աշխատութիւնը աչքի է ընկնում մի կարեւոր հանգամանքով։ Այն զրուած է սկզբնաղբիւրների հիման վրայ։ Նպատակ ունենալով տալ Կիլիկիայի հայկական իշխանապետութեան առաջին վաթսուն տարիների պատմութիւնը Մերձաւոր Արեւելքի պատմութեան ընդհանուր Փոնի վրայ, նա չի բաւարարուել միայն հայկական սկզբնաղբիւրներով, եւ չէր էլ կարող։ Նա պարտաւոր էր օգ-

տագործել բիւզանդական, վրացական, արաբական, ասորական, առեւմտաեւրոպական սկզբանապիւրները։ Եւ նա քաջածանօթ լինելով նրանց, առատօրէն ու յաջողութեամբ օդատագործել է իր թեմայի լուսաբանման համար, ցուցաբերելով լուրջ ու քննադատական վերաբերմունք։ Նա պարզ նկատում է արեւմտաեւրոպական միջնադարեան հեղինակների՝ Կիլիկիայի հայկական իշխանութեան, ինչպէս եւ Եղեսիայի հայկական իշխանութեան հանդէպ ունեցած կողմնապահութիւնը, համեմատելով նրանց տուեալները հայկական աղբերների ընձեռած նիւթի հետ, ցոյց տալիս իրերի իսկութիւնը։ Հեղինակը քաջածանօթ է նաեւ յիշեալ շրջանի պատմութեան նուիրուած ուսումնասիրութիւններին, յաճախ վկայակոչում դրանք, հանդէս բերելով նոյնպիսի քննադատական վերաբերմունք ու մօտեցում։

Գրախօսուող աշխատութիւնը բաղկացած է Առաջարանից (որտեղ համառօտակի խօսուում է թեմայի, նրա մշակուածութեան ներկայ վիճակի, աշխատութիւնը զրելու սկզբունքների մասին), եւ վեց գլուխից։

Առաջին գլուխում, որ վերնադրուած է «Ռուբինեան իշխանապետութեան հիմնադրութիւնը» (Էջ 17-34), խօսուում է Կիլիկիայի հողի վրայ Ռուբինեաններին նախորդող Փիլարտոս Վարաժնունու իշխանութեան եւ նրա նշանակութեան մասին՝ Ռուբինեանների իշխանութեան հաստատման նախադրեալներ ստեղծելու տեսակէտից, Ռուբինի որդի Կոստանդինի խալացած հիմնական գերի մասին՝ Ռուբինեան իշխանութեան ստեղծման գործում։

Երրորդ գլուխում (Էջ 35-62) խօսուում է ԺԱ. դարի վերջին սկիզբ առած խաչակրութիւնների մասին եւ խաչակրիների հետ Ռուբինեանների հաստատած կապերի, որոնք հեղինակը ընորոշում է որպէս հայկական այդ իշխանութեան արտաքին աշխարհի հետ ունեցած առաջին յարաբերութիւնները։ Պէտք է ասել, որ հայագիտութեան մէջ այս հարցը առաջին անգամ է այսքան մանրամասն ու հանգամանալից ուսումնասիրութեան ենթարկւում։ Քասունին քաջածանօթ է խաչակրութիւնների մասին եւրոպական վերջին լուրջ ուսումնասիրութիւններին եւ նրանց պատմութիւնը շարադրում է հայոց պատմութեան հետ սերտօրէն կապուած։ Ի պատիւ հեղինակի պէտք է ընդգծել, որ նա խաչակրութիւնների առաջացումը չի կապում Քրիստոսի գերեզմանը այլապաւանների ձեռքից ազատազրելու՝ Արեւմուտքի ժողովուրդի ջերմեռանդութեան հետ, այլ դրա մէջ տեսնում է խորը սոցիալ-տնտեսական դրդապատճառներ, զանում, որ խաչակրութիւնները թելազրուած էին «տեղի ընկերային», հասարակական, տնտեսական ու քաղաքական պայմաններէն» (Էջ 44)։ Նա

միաժամանակ ցոյց է տալիս, որ խաչակիրների շարքային մասնակիցները այդ շարժման մէջ էին տեսնում մի պատեհութիւն աւատապետական ճնշումներից ձերբազատուելու, հեռանալու տառապանքներից եւ «Արեւելքի մէջ սկսելու բոլորովին նոր կեանք մը» (էջ 41) :

Երրորդ գլուխը (էջ 63-82) նուիրուած է խաչակիրների առաջին արշաւանքներին կիլիկիա եւ Եղեսիայի լատին կոմութեան հիմնադրութեան հարցերին: Ցոյց է արուած, թէ ինչպէս այդ ըջանների հայութիւնը, որ սկզբնական ըջանում զրկաբաց էր ընդունում խաչակիրներին՝ այլադաւանների դէմ հնարաւոր գաշնակիցներ ունենալու ակնկալութեամբ, շուտով տեսաւ նրանց խսկական դէմքը:

Չորրորդ գլուխը (էջ 83-96) նուիրուած է Ռուբինեան իշխանութեան հիմնադրի Կոստանդին Ա.-ին եւ նրա արտաքին քաղաքականութեան, որի էութիւնը կայանում էր բիւզանդական գերիշխանութիւնից ձերբազատուելուն, եւ խաչակիրների հետ սերտ փոխարարերութիւններ հաստատելու մէջ:

Ամենաընդարձակը աշխատութեան հինգերորդ գլուխն է (էջ 97-167), որ փաստօրէն ընդգրկում է Հեղինակի կողմից ուսումնասիրուող ժամանակաշրջանի ուղղի կէսը՝ 1100-1129 թթ., այսինքն՝ Թորոս Ա.-ի իշխանութեան ժամանակաշրջանը, որի ընթացքում Կիլիկեան հայկական պետութիւնը հօրացաւ ու ամրապնդուեց: Այստեղ Հեղինակը հանգամանօրէն կանգ է առնում բիւզանդական կայոր Ալեքսիոս Ա.-ի եւ Բոհեմոնդի միջեւ 1108 թ. Դեւուում կնքուած դաշնագրի վրայ, յատկապէս Կիլիկիայի հայկական իշխանութեան վերաբերող կէտերին, յիշեալ իշխանի փոխարարերութիւններին՝ արաբական աշխարհի հետ եւ ամենայն մանրամասնութեամբ խօսում 1101 թ.ին սկիզբ առած խաչակրութեան ընթացքի եւ նրա ունեցած հետեւանքների մասին Մերձաւոր Արեւելքում՝ ընդհանրապէս, եւ Գող Վասիլի ու Ռուբինեանների իշխանութիւնների՝ մասնաւորապէս:

Եւ վերջապէս վերջին, վեցերորդ գլուխը (էջ 177-215) նուիրուած է Լեւոն Ա.-ի (1129-1137 թթ.) եւ նրա օրօք Ռուբինեան իշխանութեան ժամանակաւոր անկման՝ բիւզանդական բանակների հարւածների տակ: Բացի բուն Կիլիկիային վերաբերող հարցերից, այստեղ հանդամանօրէն ուսումնասիրուած է Եղիպատոսի հայկական դազութի առաջացման ու բարգաւաճման պատմութիւնը, որ առանձին վերցրած հետաքրքիր է ու շահեկան: Գրախօսուող աշխատութիւնն ունի համառօտ վերջաբան, մատենադիտական ծանօթութիւններ սկզբնաղբիւրների մասին, հարցի վերաբերեալ հանդամանալից մատենադիտութիւն եւ ցանկեր:

Ահա համառօտ գծերով Ե. Քասունու ուսումնասիրութիւնը: Այն տալիս է տուեալ ժամանակաշըջանի պատմութեան վառ պատկերը, զրուած է զիտական բարձր ժակարդակով, մաքուր ու յատակ, ուսարաբանութիւններից զուրկ արեւմտահայերէն լեզուով: Այստեղ մի հանգամանք էլ պէտք է յատկապէս ընդգծել: Ե. Քասունին կիմկիայի հայոց պատմութեան վրայ նայում է ոչ զրասենակային ուսումնասիրողի սառը ակնոցներով: Նա սիրում է իր ուսումնասիրութեան առարկան, գեռ աւելին, նա սիրահարուած է դրան, բայց այդ բանը ոչ մի կերպ պատճառ չի դառնում հեռանալու գիտականութիւնից, զոհել զիտականութիւնը:

Բարձր զնահամաելով Երուանդ Քասունու զրախօսուող աշխատութիւնը, միաժամանակ պէտք է նշել, որ այն զուրկ չէ թերութիւններից, որոնք, զուցէ եւ մասամբ անխուսափելի են նման բարդ թեմայի համար:

Հեղինակը օկտազործել է ԺԲ.-ըդ գարի նշանաւոր ասորի ժամանակաղիբ Միքայէլ պատմական երկի հին հայերէն թարգմանութիւնը: Երբ գեռ յայտնաբերուած չէր Միքայէլ Ասորու Փամանակագրութեան ասորերէն բնագիրը, հայերէն թարգմանութիւնը բնագրի արժէք ունէր: Բայց երբ անցեալ գարի վերջում յայտնաբերուեց ինձրոյ առարկայ Փամանակագրութեան ասորերէն բնագիրը, որը թարգմանուեց Գրանսերէն՝ ասորազէտ Շարոյի կողմից ապա, հասկանալի է, հայերէն միջնադարեան թարգմանութեանը դիմելը դառնում է աւելորդ, քանզի ոչ հազուադէպ, հայ թարգմանչի կամ արտադրող զրչի արգասիքն հանդիսացող առանձին մաքեր, տողեր, հատուածներ սխալմամբ վերագրուում են Միքայէլ Ասորուն:

Հեղինակը մի քանի անգամ (Էջ 17, 21) խօսում է Կապադովկիայի, Կիլիկիայի եւ «Եփրատացւոց աշխարհ» մէջ «Բիւզանտիոնի պարտադրանքով ստեղծուած հայկական փոքր թագաւորութիւններու» մասին եւ ի միջի այլոց նկատի ունի նաև Սենեքերիմի ու նրա ժառանգների, եւ Գաղիկ Բ.-ի կալուածները: Նա այդպէս էլ զրում է. «Պիզուի թագաւորութիւն» (Էջ 21): Մենք ոչ մի հիմք չունենք Բիւզանդական կայսրութեան տարածքի վրայ հայկական թագաւորութիւններ ու թագաւորներ փնտուել: Նրանք ոչ այլ ինչ էին, քան պարզ բիւզանդական նահանգապետներ: Սենեքերիմի դաղթի մասին խօսելիս Թովմա Արծրունու Շարունակողը զրում է. «Փոխեցին զհայրենին իտունն իւրեանց հայկագունքն Արծրունիքն Սենեքերիմ... եւ զէմ եղեալ զնացին յաշխարհն Յունաց... եւ արկան ընդ լծով ծառայութեանն Հռոմեոց. նոյնպէս եւ Բագրատունին Գաղիկ» (Թովմայի Վարդապետի Արծրունոյ Պատմութիւն Տանն Արծրունեաց, Ս. Պետերբուրգ, 1887, Էջ 307-308): Ծառայութեան լծի տակ ընկնողը

չի կարող թագաւոր համարուել։ Ինչ խօսք, ե՛ւ Սենեքերիմը, ե՛ւ Գագիկը Բիւզանդիայում հայոց միջավայրում շարունակում էին յոր ջորջուել թագաւորներ, բայց դա պատուական յորջորջում էր եւ ոչ իրականութեան արտայայտութիւն։

Անդրադառնալով 1135-ից յետոյ լայն ծաւալ ստացած հայոց արտագաղթին դէպի Եղիստոս, որտեղ այդ ժամանակամիջոցում ըստ աղբիւրների տուեալների հաւաքուեց 20-30 հազար հայութիւն, եւ Քասունին այդ երեւոյթը բացատրում է «խաղաղ, ապահով ու տընտեսապէս բարգաւաճ հայկական Կիլիկիայի» բացակայութեամբ, որ իրը «հայկական Կիլիկիան այդ տարիներին չէր հրապուրեր հայերը» (էջ 214), չէր քաջալելում, որ նրանք «ամուր կայք հաստատեն անոր սահմաններուն մէջ»։ Ես չեմ կարող ասել, որ ընդհուպ մինչեւ իր կործանումը 1375 թ. հայկական Կիլիկիան ապրեց խաղաղ, ապահով, տնտեսապէս բարգաւաճ վիճակում։ Հակառակ գրան Կիլիկիան հայերին շատ էր հրապուրել։ Այդ դաղթից ընդամէնը տասը տարի անց, 1145 թ. հենց Ե. Քասունու իսկ խօսքերով ասած, «հայ ժողովուրդի անսակարկ նուիրումով զինուած (Թորոս Բ.-ը) կը յաջողէր վերականգնել Կիլիկիոյ հայկական իշխանապետութիւնը» (էջ 217)։ Ես նշանակում է, որ հայերը «ամուր կայք հաստատել էին արդէն նրա սահմաններում։ Ճիշտ է Քասունին երբ զրում է, թէ «Թորոս Բ.-ի ձեռք բերած յաջողութիւնը պատահականութեան չէր կարելի վերագրել։ Կիլիկիոյ հայկական իշխանապետութիւնը (ասել է՝ հայերը - Հ. Բ.)... որոշապէս յաջողած էր ամուր կոռան մը հաստատել այստեղ» (էջ 217)։

Հեղինակը, կանգ առնելով Փիլարտոս Վարածնունու տիրապետութեան տեղադրման հարցի վրայ, ցոյց է տալիս, որ այն տարածում էր «Կիլիկիա անունով ծանօթ բիւզանդական բանակաթեմի վրայ»։ Բիւզանդական Կիլիկիա անունով բանակաթեմ գոյութիւն չի ունեցել։ Հոռմէական ժամանակաշրջանում եղել է Կիլիկիա պրովինցիա՝ պրովինսուների կառավարման ներքոյ, որ վաղ բիւզանդական ժամանակաշրջանում բաժանուեց Ա., Բ., Կ. գործութիւնների։ Բայց պրովինցիա եւ բանակաթեմ հասկացողութիւնները միանդամայն տարբեր են։ Բանակաթեմները, ինչպէս յայտնի է, առաջացան 7-րդ դարից սկսած, Հերակլիոս կայսեր ժամանակներից, այսինքն այն ժամանակ, երբ Կիլիկիան արդէն անցնում էր արաբների ձեռքը։ Երբ Նիկեփոր Բ. Փոկասի ժամանակ Կիլիկիան վերանուածուեց, ապա այն ժամանակ էլ Կիլիկիա բանակաթեմ չստեղծուեց, այլ ստեղծուեցին աւելի փոքր վարչական միաւորներ՝ քաղաքներ եւ ամրոցներ՝ զօրավարի գլխաւորութեամբ, որոնք կոչուեցին բանակաթեմներ։ Դրանք են Տարսոնը, Անաբարգան, Մոպսուեստիան եւ այլն։

Հեղինակը բազմից անդամ յիշում է «Եփրատացւոց աշխարհը» որ ճիշդ չէ: Գրականութեան մէջ այդ ըրջանը ծանօթ է որպէս Եփրատեսիս, որը եւ պէտք է օգտագործել:

Գրախօսուող աշխատութիւնը վերնագրուած է. «Կիլիկիոյ Հայկական իշխանապետութիւնը Մերձաւոր Արեւելքի Քաղաքական Հռովոյթին Մէջ (1080-1137)»: Այս թուականներից վերջինը՝ 1137-ն միանգամայն հասկանալի է. 1137-ին Յովհաննէս Կոմենոսը գերում է Լեռոն իշխանին եւ ժամանակաւորապէս վերջ տալիս Ռուբինեան իշխանութեանը: Աշխատութեան բովանդակութիւնն էլ սահմանափակուում է այդ ժամանակաշրջանով: Բայց ի՞նչ է 1080-ը: Այստեղ պէտք է ընդգծել, որ հեղինակը տարբերում է Կիլիկիայի իշխանապետութիւն հասկացողութիւնը Ռուբինեան իշխանապետութիւնից: Նա զրում է. «Ռուբէնի եւ Կոստանդինի Կիլիկիա ոտք դրած ըրջանին երկրին տէրն էր Փիլարտոս» (էջ 26), «նրանք ստիպուած էին ընդունելու Փիլարտոսի գերիշխանութիւնը» եւ մի քիչ յետոյ աւեմբ յստակ. «Կիլիկիոյ մէջ Հայկական իշխանապետութեան իրաւ հիմնադիրը կը հանդիսանար Փիլարտոս» (էջ 27): Արդ, եթէ խօսքը Կիլիկիայի հայկական իշխանապետութեան մասին է եւ ոչ Ռուբինեան իշխանապետութեան, ապա 1080 թ. ոչ մի կերպ չի բացատրուած ու արդարացում: Զէ՞ որ Փիլարտոսի պետութիւնը սկիզբ է առնում Մանազկերտի ճակատամարտից (1071 թ.) անմիջապէս յետոյ, երբ Ռումանոս Դ. Դիոդենեսը պարտում, կուրացում, զահընկէց է յայտարարում, իսկ Փիլարտոսն էլ, օգտուելով առիթից իրեն փաստորէն անկախ է յայտարարում: 1080 թ. ասելով հեղինակը դուցէ Ռուբինեան իշխանութեան հիմնադրութեան թուականը նկատի ունի: Սակայն նա զրում է այսպէս. «Ռուբէնի եւ Կոստանդինի Կիլիկիա ապաստանելուն թուականը կ'իյնայ 1079-1081 թթ.-ու միջեւ» (էջ 22): Եթէ ճիշդը 1079 կամ 1080-ն է, ապա հնարաւոր է 1080-ին իշխանութիւն հաստատել: Բայց եթէ ճիշդը 1081-ն է, ապա 1081-ին զաղթողը ինչպէ՞ս կարող է 1080-ին իշխանութիւն հաստատել: Հետեւարար 1080-ն էլ Ռուբինեաների իշխանութեան հաստատման թուական չի կարելի ընդունել, եթէ ելնենք հեղինակի դատողութիւններից: 32-րդ էջում նա զրում է. «Իրապէս Վահկայի գրաւումով կը սկսի Ռուբինեան իշխանութիւնը Կիլիկիոյ մէջ»: Վահկայի գրաւումը տեղի ունեցաւ, ինչպէս զրում է Քասունին՝ 1091/1092 թ., հետեւարար ըստ նրա՝ 1080-ը չի կարող համարուել նաեւ Ռուբինեան իշխանութեան հաստատման թուական: Այդ բանը Քասունին պնդում է 35-րդ էջում, գրելով. «ԺԱ. դարու վերջին տասնամեակին... Ռուբինեաներ իրենց իշխանութիւնը կը հաստատէին Կիլիկիոյ մէջ»: Արդ, եթէ 1080-ը ոչ Փիլարտոսի իշխանութեան, ոչ Ռու-

բինեան իշխանութեան սկիզբը չէ, ապա ի՞նչ է : Մնում է ենթադրել, որ պատմագրութեան մէջ Ռուբինեանների իշխանութեան հաստատման աւանդական սկիզբը ընդունուած 1980 թիւն է, որի հետ լսելեայն իր համամիտ չլինելը ընդգծելուց յետոյ հեղինակը շարունակում է ընդունել :

Բիւզանդական ազրիւրներից օգտագործուած է միայն Անսակոմնենայի երկի անդլերէն թարգմանութիւնը : Գործին օդտակար կը լինէր, եթէ հեղինակը օգտագործուած լինէր նաև Նիկետոս Խոնիանի եւ Կիննամուի ժամանակագրութիւնները : Հեղինակը նրանց նիւթին ծանօթ է Շալանդոնի՝ Կոմնենոսների մասին գրած ուսումնասիրութիւնից, բայց պիտի ասել, սկզբնազրիւրին միջնորդով ծանօթանալը միշտ էլ թերի է :

Մեր խօսքը վերջացնենք տառադարձութեան վերաբերեալ մի քանի զիտագութիւններով : Առաջին հայեացքից անկարեւոր այս հարցը, մեր համոզմամբ շատ կարեւոր է : Հայաստանի պատմութիւնը զրող մասնագէտի համար տառադարձութեան հարցը խնդիր չէ, այդպիսի հարց փաստօրէն չի էլ ծագում, քանզի օտար անունների կամ տեղանունների հետ նա որպէս կանոն քիչ գործ ունի : Մի քանի բիւզանդական կայսրերի կամ զօրավարների անուններ գծուար չէ տառադարձնել, քանի որ լինելով համընդհանուր՝ քրիստոնէական Միխայիլ դասում է Միքայէլ, Կոստանդինոսը՝ Կոստանդին, Լէոնը՝ Լեոն եւ այլն : Բայց Կիլլիկիայի պատմութիւնը զրող մասնագէտը կամայ ակամայ բախւում է այդ խնդրի հետ, որովհետեւ գործ ունի ոչ միայն հայ եւ բիւզանդական անունների ու տեղանունների հետ, այլ բազում այլ ժողովուրդների : Արեւմտահայ պատմարանի համար հարցը էլ տեղի է բարդանում, քանի որ բաղաձայնների արտասահմանութիւնը նրա համար, դասականը՝ ճիշդը չէ : Ինչպէս նա վարուի : Եթէ ընդունի դասական տառադարձութիւնը, ապա միանդամայն պիտի աղաւազուի արտասահմանութիւնը (խօսքը արեւմտահայ ընթերցողի մասին է) : Հեղինակը հրաժարուել է դասական տառադարձութիւնից եւ անուններն ու տեղանունները զրի է առել այնպէս, ինչպէս որ պիտի արտասահմանի արեւմտահայ ընթերցողը : Այդպէս էլ կարելի է, բայց ցանկալի էր, որ այդ գէպքում զոնէ առաջին անդամ այդ անունն ու տեղանունը յիշատակելիս, փակագծերի մէջ տրուէր անոււան լատինատառ զրութիւնը, այնպէս ինչպէս որ է այն՝ տուեալ ժողովուրդի մօտ :

Թերութիւններն ինչ խօսք երկրորդական նշանակութիւն ունեն, ուղղելի են հեշտութեամբ, նրանք ոչ մի կերպ չեն կարող աղքել այն բարձր գնահատականի վրայ, որ մենք տալիս ենք երուանդ Քասու-

Նու աշխատութեանը : Այն տուեալ թեմայի շուրջ մինչեւ օրս գրուած տմենահանդամանալից , մանրակրկիտ , ամենախոր ուսումնասիրութիւնն է , գրուած բազմալեզու ու բազմապիսի աղբիւրների եւ գրականութեան հիման վրայ : Յանկութիւն ենք յայտնում որ հեղինակը շարունակի այս ուղղութեամբ իր աշխատանքները , իր ուսումնասիրութեան առարկան դարձնի Կիլիկիայի հայկական պետութեան պատմութեան հետագայ ժամանակաշրջանը եւս :

ՀՐԱԶ Մ . ԲԱՐԹԻԿԵԱՆ

PAOLO CUNEO, «LE BASILICHE DI TUX, XNCORGİN, PAS-VACK, HOGEACVANK». Consiglio Nazionale Delle Ricerche, Studi di Architectura Medioevale Armena, No. 4, Roma, 1973, 127 p., 2 carte geografiche, 27 Rilievi degli edifici, 59 fotografie.

PAOLO CUNEO, «THE BASILICAE OF TUX, XNCORGİN, PAS-VACK, HOGEACVANK». Studies on Medieval Armenian Architecture, No. 4, Rome, 1973, 127 p., 2 maps, 27 surveys of buildings and 59 photographs. Translation in English by Vivian Volbach.

ՓՈՒԼՈ ՔՈՒՆԻՅՈ, «ԹՈՒԻՂԻ, ԽՆՑՈՐԳԻՆԻ, ՓԱՇՈՒԱՆՑԻ ԵՒ ՀՈԳԵԱՅԱՆՔԻ ՊԱԶԴԻԼԻՎԻՆԵՐԸ» . Ուսումնասիրութիւններ Միջնադարու Հայ ճարտարապետութեան , թիւ 4 , Հռոմ , 1973 :

Հայկական ճարտարապետութեան ուսումնասիրութեան նուիրած Consiglio Nazional Delle Ricerche հրատարակութեանց շարքին այս շորբորդ հատորն է որ լոյս կը տեսնէ Հռոմէն :

Իտալացի գիտնականներուն կը պարտինք վերջերս հայկական ճարտարապետութեան հանդէս նորոգուած այս հետաքրքրութիւնը , որ համակած է Եւրոպոյի ճարտարապետական շրջանակները :

Հռոմի եւ Միլանոյի համալսարաններու առընթեր ստեղծուած այս գիտա-ուսումնասիրական մարմինները ոչ միայն սկսած են գիտարշաւաներ կազմակերպել՝ տեղույն վրայ ուսումնասիրելու համար Արեւմտեան թէ Արեւելեան Հայաստանի յուշարձանները , այլ՝ նաև մասնագիտական եւ շքեղ հրատարակութիւններով լայն համակրութիւն եւ հետաքրքրութիւն ստեղծած են միջնադարու հայկական ճարտարապետութեան հանդէս :

Ճարտարապետ Փաօլո Քունչօ, Հայկական ճարտարապետութիւնը ուսումնասիրող իստալացի գիտնականներու այս նոր խմբակին ամենէն բեղուն դէմքերէն մէկն է, որ բազմաթիւ յօդուածներ եւ ուսումնասիրութիւններ ստորագրած է «Revue des Etudes Arménien»ի, «Պատմա-Բանասիրական Հանդէս»ի եւ այլ պարբերական մամուլի էջերուն մէջ: Գրախօսուող հատորի նիւթ եղող չորս եկեղեցիներէն՝ Թուղի եւ Փաշուանցի մասին աւելի համառօտ ուսումնասիրութիւն մը ստորագրած է ան «Պատմա-Բանասիրական Հանդէս»ի մէջ (1972, թիւ 3), թարգմանուած՝ ճարտարապետ Արմէն Զարեանի կողմէ:

Ինչպէս այս շարքին առաջին հատորը՝ նուիրուած Սորատիրի Սր. էջմիածին եկեղեցիին (տես՝ «Հայկագիտական Հայագիտական Հանդէս», Գ. Հոր., 1972) այս ուսումնասիրութիւնը եւս հրատարակւած է երկու եկուուներով: Իտալերէն բնագիրը, ինչպէս նաեւ բոլոր բացարագիրերը ունին իրենց անգլերէն ամբողջական թարգմանութիւնը, այն կարեւոր եւ իրաւացի ժտահոգութեամբ որ նման գիտական աշխատասիրութիւն մը ժամանէլի ըլլայ ժտաւորական աւելի լայն շրջանակներու ու մեկուսացուած չմնայ միայն որոշ ընթերցող հասարակութեան մը շրջագիծին մէջ:

Վաւերագրերը, յատակագիծերը եւ լուսանկարները կը կաղմեն հատորին երկրորդ մասը, ուր նոյնքան զգալի է ամբողջականութեան ու կատարելութեան ձգառումը, որ հեղինակին դիմաւոր ժտահոգութիւնն է ամբողջ աշխատասիրութեան մէջ:

Ուսումնասիրութեան առաջին մասին մէջ ի յայտ կու գայ այն մասնաւոր ճիգը՝ տալու ամենայետին մանրամասնութիւնը, հիմնաւորելով հեղինակին այն տեսակէտը թէ ուսումնասիրուած եկեղեցիներու մակերեսային պարզութիւնը խոտոր կը համեմատի անոնց ունեցած կարեւորութեան, հայկական ճարտարապետութեան առաջին շրջաններու հանգուցային ուսումնասիրութեանց մէջ:

ՆԵՐԱԾԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Այս բաժնին մէջ կը բացատրուին չորս եկեղեցիներու աշխարհական դիրքը (ընդհանրապէս, Վանայ Լիճին հարաւարեւմբառեան կողմը), եւ իւրաքանչիւր կառոյցին առանձնայատկութիւններէն վեր, ընդհանուրին վերաբերեալ հասարակական ճարտարապետական կապը:

Հեղինակը հոս կը յայտնէ թէ հակառակ այս պազիլիքներու միանաւ-երկայնական նախազծային նմանութեան հայկական այլ

նմանօրինակ եկեղեցիներու, անոնցմէ երեքը՝ Թուղ, Փաշուանց եւ Հոգեացվանք, կը բնորոշուին իրենց մէկ այլ, յաւելեալ զատորոցի յատկութեամբ՝ առկայութեամբը կողմնակի, խորունկ ցցուացքներու, երկայնական պատերուն վրայ։ Այսպէսով կը յատկանշուի անոնց կապը սասանեան ուշ շրջանի, եւ քրիստոնէական վաղ շրջանի քրիստոնէական ճարտարապետութեան սուրբական-միջազետքեան շրջանին հետ։ Հետեւարար անոնց կառուցման թուականը հեղինակը կը զետեղէ ծ-րդ եւ ն-րդ զարաշրջանի մէջ, այսպէսով զանոնք կը նկատէ ժամանակակից՝ Հայաստանի քրիստոնէական ամենահին ճարտարապետական կառոյցներուն։

ԳԼՈՒԽ Ա.

ՎԵՐԱՔԱՂ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՂԲԻՒՐՆԵՐՈՒ ԵՒ ՔՆՍԱԿԱՆ
ՈՒԽՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՆՑ


Դժբախտարար ոչ պատմական սկզբնազրիւրները, ոչ ալ ժամանակից ուսումնասիրութիւնները չունին մանրամասն նկարագրութիւններ, ոչ իսկ մասնակի յիշատակութիւններ ուսումնասիրուած այս չորս կառոյցներու մասին։ Հետեւարար հեղինակը կը պարտադրւի յիշատակել պատմագիրներու բոլոր այն անցողակի եւ պատահական նշումները, որոնք որեւէ ձեւով առնչութիւն ունեցած են իւրաքանչիւր եկեղեցիի եւ կամ անոր դանուած վայրի մասին։

Նոյնիսկ անցած դարու ճանապարհորդները ժլատ եղած են իրենց նկարագրութիւններուն մէջ, եւ կամ՝ աննկատ անցած, անկարեւոր համարելով զանոնք, ինչ որ ստիպած է հատորին հեղինակը քաղելու իր եղրակացութիւնները յինուելով միայն արուեստագիտական, քննական եւ բաղդատական իր միջոցներուն։


ԳԼՈՒԽ Բ.

ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՏԱՐՐԵՐՈՒ

Այս դիխուն մէջ հեղինակը մանրամասնորէն կը նկարագրէ չորս եկեղեցիներէն իւրաքանչիւրը, տալով անոնց յատակաղծային եւ ճարտարապետական չափագրութիւնը, կառուցման եղանակը, չենանիւթերը, բացուածքներն ու զարդարին առանձնայատկութիւնները, դիտուածքներն ու զարդարին առանձնայատկութիւններէն։ Այս կը նկարագրէ իւրաքանչիւր կառոյցի ժամանակագրական դոյավիճակը ու այժմեան գրութիւնը։ Այս նկարագրութիւններն ու քննական ուսումնասիրութիւնները կրկնապէս կարեւորութիւն կը ստանան երբ նկատի ունե-



Փաշուանցի ընդհանուր յատակագիծը



Փաշուանց - աքղիոնմերքի հատուած

նանք աղբիւրազիտական ու պատմագրական այն բացը, որուն կը հանդիպի հեղինակը, կարենալ հիմնարկություն համար իր տեսութիւնները պաղելիքներու այս խումբին համար, եւ թուականօրէն տեղադրելու անոնց կառուցման ժամանակը:

ԳԼՈՒԽ Գ.

ՏԻՊԱՅԻՆ ԵՒ ՈՃԱՅԻՆ ՅԱՏԿԱՆԻՇՆԵՐ

Ուսումնասիրուած չորս եկեղեցիները՝ թուղ, Խնցորդին Փաշուանց եւ Հոգեացվանք, ունենալով հանդերձ իրենց ինքնուրոյն տիպային եւ ոճային յատկանիշները, կ'իյնան աւելի լայն հասարակային նոյն դասին մէջ – որոնք կը կոչուին միանաւերկայնական պաղելիքներ :

Միանաւ պաղելիքները Հայաստանի մէջ կը կազմեն ամենաշին ու ամենէն աւելի ընդհանրացած տիպային կառոյցները վաղ քրիստոնէական շրջանին։ Անոնք չունենալով գմբէթ կամ ուրիշ զրաւիչ յատկանիշներ, ստիպուած կ'ըլլան հաւատացեալներու ուշադրութեան կեղրոնը դարձնել դասը կամ խորանը, զայն բարձրացնելով ընդհանուր յատակէն, եւ անոր տալով կիսարուրակ պատ եւ կաժարակապ տանիք, ի հակազրութիւն միւս պատերու ուղիղ գիծերուն։ Ի զէս, կիսարուրակ խորանի այս կամարակապ տանիքը, զանոնք կը զատորոցէ նոյն վաղ շրջանի սուրբիական նոյնօրինակ պաղելիքներէն, որոնք փոխան հայկական քարէ շինուած կամարակապ տանիքին, ունէին միայն երկ-թեք քարէ ծածկ, եւ կամ՝ իր տանիք կը զործածէին փայտեայ շինութիւն։

Ուրիշ մէկ իւրայտկութիւն նաև՝ երկյարկանի աւանդատուները, զետեղուած խորանի երկու կողքերուն, որոնք իր միութիւն խորանի կիսարուրակին հետ, կը պարփակուին յատակագծային արտաքին ընդհանուր ուղղանկիւն-քառանկեան մէջ։ Վերոյիշեալ աւանդատուներու բացուածքները, եկեղեցոյ ներքին ծաւալին կու տային աւելի հետաքրքրութիւն՝ իրենց լոյսի եւ շուքի խաղերով։

ԳԼՈՒԽ Դ.

ԶԱՐԴԱՅԻՆ ՏԱՐՐԵՐ ԵՒ ՈՐՄՆԱՇԻՆԱԿԱՆ-ԳԻՏԱՐՈՒԵՍՏ

Ինչպէս Հայաստանի այլ հնագոյն կառուցուածքներուն մէջ, նոյնպէս եւ հոս, զարդային մանրամասները ոչ թիւով շատ են, եւ

ոչ ալ՝ աւելորդ ու խրթին։ Անոնք օգտագործուած են յատուկ մասներու համար, ինչպիսին են՝ սիւներու խոյակներ, խարիսխներ, մուտքերու և լուսամուտերու շրջանակներ, եւայլն։

Զարգաքանդակներու տեսակն ու նիւթերն են որ հեղինակը մղած են զանոնք բազդատելու վաղ շրջանի քրիստոնէական ուրիշ օրինակներու հետ, ուր մասնաւանդ սասանեան ազդեցութեանց ներկայութիւնը ուշազրաւ կը տեսնուի։

Որմնաշինական տեսանկիւնէն դիտուած, Թուղի, Փաշուանցի, Խնցորդինի եւ Հոգեացվանքի եկեղեցիները ունեցած են զանազան տեսակի շինութիւններ, գործածած երեսպատման տարրեր չափերու սրբատաշ քարեր, որոնք պարփակած են միջուկային չերտը։ Գործածած են նաև ոչ հաւասար չափերու անտաշ քարեր։ Իսկ վերաշինութիւններն ու նորոգութիւնները եղած են բազմազան եւ բազմատեսակ։ Խաչքարերու ներկայութիւնը հոս եւս դրոշմած է հայկական ճարտարապետութեան եւ քանդակագործութեան առանձնայատուկ կնիքը։

ԳԼՈՒԽ Ե.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ – ԱՌԱՋԱՐԿՈՒԱԾ ՏԱՐԵԹԻՒԵԲ

Յետ մասնագիտական վերոյիշեալ քննութեանց, հեղինակը կու զայ այն եղբակացութեան թէ քննարկուած չորս եկեղեցիներէն երեքը՝ թուղ, Փաշուանց եւ Հոգեացվանք, կը պատկանին արխայիկ պազիլիքներու այն խումբին, որոնք կառուցուեցան Վասպուրականի եւ մօտակայ շրջակայքին մէջ, վաղ-քրիստոնէական շրջանին, այսինքն՝ 5-րդ եւ 7-րդ դարամէջերուն։ Հեղինակը հոս նկատի ունի սկզբնաղբիւրներու յիշատակութիւնը եւ կարդ մը անուններու հաւանական նոյնութիւնները (Հոգիւ – Հոգեաց – Վանք, Եւայլն) առաւել, ճարտարապետական այն զանազան յատկանիշները, որոնք իբր հիմք կը ծառայեն հեղինակին եղբակացութեան։

Վերաշինութիւններ, նորոգութիւններ եւ յաւելուամներ, որոնց ենթարկուած են ուսումնասիրուած եկեղեցիները գարերու ընթացքին, աւելի եւս բարդացուցած են կառուցման թուականը ճշգրոշելու հեղինակին ճիգը, նկատի առած այն իրողութիւնը որ որեւէ յիշատակարան, գրութիւն կամ արձանադրութիւն չէ պահուած դէպքերը բնորոշող։

Իբր վերջաբան, հեղինակը իր չնորհակալութիւնը կը յայտնէ քրոփ։ Կէզա ոէ Ֆրանքովիչ, որ ընդունած է հովանաւորել եւ կազմակերպել 1967-73 տարիներու ընթացքին իտալացի ճարտարա-

պետներու զիտարշաւները՝ տեղւոյն վրայ ուսումնասիրելու հայկական ճարտարապետական յուշարձանները։ Եւ ապա՝ կը չեշտէ գերը ճարտարապետ Արմէն Զարեհանի, որուն նախաձեռնութեան արդիւնք եղած է իտալօ-հայկական այս գործակցութիւնը ընդհանրապէս, եւ այս հատորի անմիջական հրատարակութիւնը՝ մասնաւորապէս։

ԳՈՒՐԳԻՆ ԳԱՍՏՊԵԱՆ

ՀԱՅԿ ՊԱՐԻԿԵԱՆ, ՅՈՎՆԱՆ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ, «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԻՈՑ ՀԱՅ ՏՊԱՐԱՆՆԵՐՈՒ»։ Հրատ. Հ. Բ. Ը. Մ. ի «Մատենագիտական Յանձնախումբ»ի։ Հալէպ, տպ. «Հալէպ», 1974, 264 էջ։ Տպագանակ՝ 250։

Հայ գաղութներու պատմութեան մէջ կարեւոր տեղ կը գրաւէ Հալէպը։ Իսկ գաղութի մը պատմութեան վերականգնումին մէջ՝ Հոն հրատարակուած մամուլն ու գիրքերը։ Ուրեմն, երբեք պատահական չէ, որ Սուրբահայ գաղութի պատմութեան գծով, առաջին հերթին, Հալէպի Հ. Բ. Ը. Մ. ի «Մատենագիտական Յանձնախումբ»ը լոյս կ'ընծայէ «Պատմութիւն Սուրբիոյ Հայ Տպարաններու» հատորը։ Հատորը պատմութիւնն է փառաւոր անցեալ ունեցող այս հայահոծ գաղութին մէջ գործող հայ տպարաններուն, հայերէն լեզուով հրատարակութիւններ ունեցած տեղական տպարաններուն, հայ մամուլին, զիրքերուն, մշակութային ու քաղաքական երեւոյթներուն։

Երեք տարրուան «Ապարիչ վագք ու յողնութիւն», ինչպէս նաև «վանականի խստակրօն աշխատանք եւ բժամինդրութիւն» հարկ եղած են զիրքը պատրաստողներուն, որպէսզի կարելի գտանայ հրատարակութիւնը այսքան կարեւոր զիրքի մը։ Անկախ ամէն բանէ, նման զիրքի մը պատրաստութեան գաղափարը ինքնին զնահատանքի արժանի երեւոյթ մըն է։ Վարակիչ գտնալու է օրինակը յատկապէս լիքանանահայ գաղութին համար, որպէսզի օր մը, այս գաղութին ալ չգտնուի այնպիսի գժուարութիւններու առջեւ, զորս զիրմաղրաւած են «Պատմութիւն Սուրբիոյ Հայ Տպարաններու» խմբագիրներն ու աշխատակիցները, մինչեւ իսկ մօտաւոր անցեալի պատկանող բաղմաթիւ հրատարակութիւններ ստուգելու ժամանակ։

Մատենագիտական այս զիրքը, որ ըստ հեղինակներուն «կ'ընդգըրկէ դարձէ մը աւելի ժամանակաշրջանի մը (1869–1974) հայ տիպ ու տառին հոգեւոր ժառանգութիւնը» (էջ 8), իրականութեան մէջ մեզի կու տայ պատկերացումը վերջին 60-ամեակին։ Որովհետեւ

19-րդ դարու մէջ կը դանենք մեկուսի եղելութիւն մը, յանձին «Ֆը-ռաթ» թերթին (Հալէպի կուսակալութեան պաշտօնաթերթ), որ 1868 թ.ին ունեցած է հայտառ թրքերէն բաժին մը (ոչ թէ 1869 թ.ին, ինչպէս վերև մէջբերուած թուականին մէջ գրուած է) :

Գիրքին ներածութեան մէջ (էջ 7-15) յիշատակուած են այն մատենագիտական աղբիւրները, որոնցմէ օգտուած են Հ. Պարիկ-եանն ու Յ. Վարժապետեանը : Ներկայացուած ցանկը ամբողջական չէ : Կան բազմաթիւ այլ օգտագործելի աղբիւրներ : Սակայն երկու-քը անոնցմէ անպայմանօրէն օգտագործուելու էին նման աշխատա-սիրութեան մը պարագային : Անոնք են՝ Յովհ. Պետրոսեանի «Հայ Պարբերական Մամուլի Բիբլիոգրաֆիա», Բ. Հոռ., (Երեւան, 1957) և Գարեգին Լեւոնեանի «Հայոց Պարբերական Մամուլը», (Բ. տիպ, Երեւան, 1934) :

«Մեր ներկայ մատենագիտական աշխատութեամբ մենք յաւակ-նուութիւնը չունինք լիակատար գործ մը ներկայացնելու», կը գըէ պատասխանատու խմբագիր Հայկ Պարիկեան (էջ 14), իսկ քիչ մը անդին կ'աւելցնէ . «...Մեր առջեւ կ'ունենանք 456 անուն գիրք եւ 110 պարբերական հրատարակութիւններ : Մենք կասկած չունինք պարբերական մամուլի քանակական ճշգութենէն : Սակայն, նոյնը չենք կրնար ըսել տպագիր գիրքերու պարագային» (էջ 11) :

Հակառակ այս հաստատումին, մինչեւ գրքին հրատարակու-թեան տարտը, պարբերական մամուլի թիւը հասած է 113-ի ... եւ տակաւին այս նոր թիւը կարելի չէ վերջնական նկատել : Մատենա-գիտական աշխատանքներու պարագային, հարկ է ըլլալ չըջահար-եաց, ու միշտ լուսանցք մը թողուլ կարելի հաւանականութիւններու առջեւ : Ասոր լաւագոյն ապացոյցը ահաւասիկ : կը յիշատակենք մո-ռացութեան տրուած քանի մը թերթեր եւս .

Ա. ՆՈՐ ԹԵՐԹԵՐ

ՑԱՆՔ - Հրատ. Հայ Աւետ. Խմմանուէլ կիրակնօրեայ գլուռ-ցի չըջանաւարտներուն : Հայկագեան Գոլէճի Հայագիտական գրադարանը ունի այս թերթին Ա. թիւը, Ա. ասրի, Նոյ. 1961: Մեքենագիր բազմագրուած, 17 էջ: 32×21 սմ. :

L'Orpheline (Որբուհի) - Հալէպի Նախախնամութեան Որ-բանոցի եւ Սրբուհի Սննա Վարժարանի (Սնարատ Յղութեան Քոյլըրու) թերթը: Լոյս տեսած՝ 1926-1936, կանոնաւոր կեր-պով, տարին գրեթէ 12 թիւ: Լման հաւաքածոյ մը կը գտնուի Վիեննայի Միթթարեան Միարանութեան Մատենագարանը: Ուրիշ մը, ոչ ամբողջական, կը գտնուի Հայկագեան Գոլէճի գրադարանը:

գիր ԵՒ ԱՐՈՒԵՍՏ - Պարբերաթերթ Ռւսումնասիրաց Վլոժ.ի պատանիներու խմբակի : Զեռագիր : Խմբակի պատասխանատու՝ գեղամ Միսիսեան : Խմբագիր՝ Լեւոն Վարդան (Պետիրեան) : Միայն 2 թիւ : Պահպանուած օրինակներ չկան :

ՀԱ-ՊԱՊԱՄ - Օրկան Աստղիկը խնկարկող քրմապետներուն... Շաբաթաբերը : Մէյսան Էքպէզ (Սուրբիա) լոյս տեսած : Խմբաթիւ : 1918-1919 : Երգիծական թերթ մը Հրատարակուած հայ կամաւորներու կողմէ : Թիւ մը, կլսով ընթեռնելի, ունինք մեր տրամադրութեան տակ : Աշխատակիցներէն կը հանդիսանայ Գասպար Մենակ : 8 էջ, 29×23 սմ. :

Ա. Տէր Խաչատուրեան «Սուրբահայ Մամուլի Պատմութիւն» ուսումնասիրութեան մէջ (տես՝ «Հայկազեան Հայագիտական Հանդէս», Գ. Հար., 1972) սուրբահայ մամուլի թիւը կը հաշուէ շուրջ 85: «Պատմութիւն Սուրբիոյ Հայ տպարաններու» հատորին մէջ այդ թիւը նախ կը բարձրանայ 110-ի, ապա՝ 113-ի: Այս թիւին վրայ աւելցնելու է վերոյիշեալները, եւ մենք կ'ունենանք 117 անուն թերթ: Տակաւին այս թիւը կարելի չէ վերջնական նկատել: Հաւանական կը դտնենք այլ թերթերու գոյութիւնը: Ի դէպ, մատենագիտական աշխատասիրութեան մը մէջ (A post-War Bibliography of the Near Eastern Mandates, 1919-1930. Publications of the American University of Beirut, Social Science Series, No. 1, Miscellaneous Fascicle, 1936) հանդիպած ենք երկու այլ պարբերաթերթերու յիշատակութեան ցանկի մը մէջ, որ ունի հետեւեալ խորագիրը. «Սուրբիոյ եւ Լիբանանի մէջ հրատարակուած հայերէն թերթերու ցանկը, 1918-1930».

Կրթասիրաց. ամսագիր, 1923, 1 տարի, Հալէպ:

Պիծակ. ամսագիր, խմբուատիւ, 1923, 6 ամիս, Հալէպ:

Վերապահութեամբ կու տանք այս անունները: Ցանկին մէջ տեղ գտած ակներեւ սխալները պատճառ կը հանդիսանան այս վերապահութեան: Առաջին թերթի պարագային շատ հաւանաբար շըփոթ մը կայ Պէյրութ հրատարակուած «Կրթասիրաց»ին հետ (1925-1927 թթ.), քանի որ ցանկին մէջ այս վերջինը չէ յիշատակուած: Իսկ երկրորդին մասին կարելի է ըսել, թէ այդ թուականներուն նոյն անունով թերթի չենք հանդիպիր Լիբանանի մէջ. ուստի, կը նայ նման անունով թերթ մը գոյութիւն ունեցած ըլլալ Հալէպի մէջ: Տակաւին, ցանկին մէջ, անգլերէնով գրուած է թէ «Պիծակ»ը լոյս տեսած է միայն 6 թիւ:

Բ. ԱՐԲԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Անկախ չլիշտակուած թերթերէն, հասորին մէջ տեղ գրաւած կարդ մը թերթերու մասին տրուած են սխալ տեղեկութիւններ, եղած են թերացումներ, երեսն ալ ստեղծուած՝ շփոթ։ Տանք քանի մը համոզիչ օրինակներ։

ԳՐԱԾԱՅՔԻՐ - Հասորին մէջ կը կարդանք. «Նախ որպէս տարեգիրք 1942-1950, ապա վերածուած ամսաթերթի՝ 1050-1952» (էջ 176)։ Ապա տրուած է երկար ցանկ մը աշխատակիցներու եւ յիշատակուած՝ տպարանները, ուր տպուած է թերթը գանազան շրջաններու։ Այս կարճ հաստատումին մէջ տեղ գտած են բազմաթիւ անձըդութիւններ։

ԳՐԱԾԱՅՔԻՐ սկսած է հրատարակուիլ 1942 Յունուարին; Առաջին թիւը՝ ձեռագիրը: Փետրուար, Մարտ եւ Ապրիլ ամիսներուն՝ մեքենագիրը: Առաջին տպագիր թիւը կը հանդիսանայ Յունիսի թիւը, որուն վրայ գրուած է՝ թիւ 1(5)։ Առաջին չորս թիւերու մասին տեղեկութիւններ տրուած են այս տպագիր թիւին մէջ։ Ինչպէս կարելի է հետեւյնել վերեւի մանրամասնութիւններէն, ԳՐԱԾԱՅՔԻՐ առաջին չորս ամիսներուն լոյս տեսած է ամիսը անգամ մը, ապա դարձեր է տարեգիրը, կամ՝ աւելի ճիշդ բնորոշում պիտի ըլլար «պարբերաթերթը» կամ «պարբերագիրքը», ինչպէս գրուած է թերթի ճակատին։ 1944, 1950 եւ 1951 տարիներուն զոյտ թիւեր լոյս տեսած են։ Թերթը ընդամենը լոյս տեսած է 16 թիւ։ 1948 թ.ի թիւը (թիւ 11) լոյս տեսած է Տպ. Տէր-Սահմակեան, եւ ոչ թէ տպ. «Փոլէճ», ինչպէս կըսուի հատորին մէջ։ Իսկ աշխատակիցներու ցանկին մէջ ի՞նչպէս կարելի է մոռնալ անունները Անդրանիկ Թերզեանի եւ Ստեփան Ալաջաջեանի։

ՄՇԱԿՈՅԹ - Հասորին մէջ կը կարդանք. «Պարբերաթերթ Բեթէլ Եկեղեցւոյ Քրիստոնէականա Զանից Միութեան, Հալէպ՝ 1952 Ապրիլ - 1953։ 24 էջ, մեքենագիր, միայն 12 էջը, 30×22 սմ.։ Թերթին խմբագիրին անունը չէ յիշատակուած։» (էջ 185)։

Զարմանք կը պատճառեն այս մանրամասնութիւնները մեղի։ «Մշակոյթ»ի 1952 թ.ի Ապրիլի թիւը (այսինքն՝ թիւ 1), կը բաղկանայ 32 էջերէ, լրիւ տպագիր, 27×19 սմ.։ Խմբագրականը ստորագրած է Ա. Շանլեան, բան մը՝ որ ենթագրել կու տայ թէ ան է թերթին խմբագիրը։

ԱՌԻՐԻԱԿԱՆ ԱԼՊՈՄ - Գրախօսուող հասորը կու տայ հետեւեալ մանրամասնութիւնները. «Պատկերագարդ եւ գրական բաժիններով։ Հրատ. Կիւեսէր Տեմիրճեան զբատան։ Հալէպ, տպ. «Արարա» 1927-1929, երեք տարի։ 112-138 էջ, 20×14 սմ.։ Պատրաստեց՝ Եղուարդ Ասկերիչեան։ Ալպոմը ունի նաեւ գրական բա-

ժին : ...1928 եւ 1929 տարիներուն ալպոմին աշխատակցած են...» (էջ 218) :

Այս կարճ մէջբերումին մէջ կը վիստան բազմաթիւ սխալներ : Ա. հատորը կը բաղկանայ 72 էջերէ, տպագրուած՝ տպ. «Արաքս», պատկերազարդ ալպոմ մը, առանց գրական բաժնի կամ յօդուածներու : Զափ՝ 14×20 սմ. : Բ. եւ Գ. հատորները տպուած են տպ. «Արարա» : Բ. հատորը կը բաղկանայ 132 էջերէ, պատկերազարդ եւ կենսագրական ծանօթութիւններ կու տայ միայն : Գ. հատորը, որ կը բաղկանայ 176 էջերէ, ունի գրական բաժնին մը եւ աշխատակիցներ : Գրական բաժնին ըսելով պէտք է հասկնալ այլազան յօդուածներ, ոչ անպայման գեղարուեստական բովանդակութեամբ :

Ա.ԶԳ.Ա.Յին ԽԱՄԱՍՏԻԿՆԵՐ – Դամասկոս, 1918–1919 :

Այս թէրթին մասին առաջին տեղեկութիւնը կը հայթայթէ Յովհաննէս. Պետրոսեան : Ան կը զրէ : «Զայեշտաթերթ : Դամասկոս, 1918» : («Հայ Պարքերական Մամուլի Բիբլիոգրաֆիա», Հար. 2, էջ 303) : Միայն այսքան : Ա. Տէր Խաչատուրեան կու տայ խմբագրին անունը՝ Արմենակ Տէր–Յակոբեան, վիմասիպ ըլլալը կը նշէ եւ զայն կը զետեղէ 1919 թ.ին («Հայկազեան Հայագիտական Հանդէս», Գ. Հար., էջ 222) : Ա. Կիրակոսեան «Հայ Պարքերական Մամուլի Մատենագիտուրին» հատորին մէջ առանց վրայ կ'աւելցնէ «Աղջային խամաճիկներուն շարաթաթերթ ըլլալը, տպ. «Ֆէյհա» տպութիւն, 1 էջ (34×23) ըլլալը եւ խմբագրին անունը՝ Արմենակ Տէր–Յակոբեան : Թուական կու տայ 1918–1919–ը (էջ 191) :

Կ'անդիտանանք վերոյիշեալ տեղեկութիւններուն աղբեւրը կամ աղբիւրները : Հիմնուելով «Աղջային Խամաճիկներ» թէրթի թիւ 2-ի տուեալներուն, կարելի է մի քանի ճշգույններ եւ յաւելումներ ընել : Արդարեւ թէրթը վիմատիպ է : Երկրորդ թիւին թուականն է Մարտ 23, 1919 : Լոյս տեսած է Դամասկոս, կողմնակի գրուած է՝ տպ. «Ֆէյհա» : Զափը՝ 35×23·5 սմ. : Թէրթը կը բաղկանայ մէկ էջէ : Թէրթին մէկ երեսին վրայ տպուած է : Գինն է՝ 40 փրյ. : Կայ առաջնորդի մը երգիծանկարը, Խարազան ստորագրութեամբ : Միակ գրութիւնը՝ 52 տողերէ բաղկացած երգիծական չափածոյ գրութիւն մըն է, տպուած ծաղրանկարը ներկայացնող կրօնականին դէմ : Գրութիւնը ստորագրած է Վահան Խիւտավէրտեան, որ շատ հաւանաբար ալ կը հանդիսանայ թէրթին խմբագիրը :

Դժբախտաբար սխալները, չփոթները, թիւրիմացութիւնները կը շարունակուին այլ թէրթերու պարագային, եւ աւելի կը շեշտուին հրատարակուած գիրքերու առիթով :

Գիրքերու պարագային, կարելի է կատարել քանի մը հիմնական մատնանշումներ .



Աշուղով էրի մայր քանի զարդարեցա
կերպ ապօքի բարեգործ ժողովի
կա կատ պահանջ ամսաթուղթ ուր առաջ
կարպակ առաջ թուղթ էր համար
կարպակ առաջ զարդ էր ինչու -
զարդ էր արդի զարդ էր անձին անձին
հասարակ ըստ ուրիշ ու թափան
սրապակ զարդ կապակ օքանին:

Արքան կարմ. Եթ մէս Միջոց քայլօք.
Շուր սրբագուշ Խօս որ Ծղած է առցիշն.
Խարդախի ու զի կրկնել յանցափ նոր
սրբն ապագա - Երբ չեմ ու չեմ - ի՞ն առ Արք

Ա. ԶՅԻՇԱՏԱԿՈՒՄԾ ԳԻՐՔԵՐ

Ուրբան աւ որ հատողը խմբագրողները ի ոկրանէ կը գրեն թէ իրենց ներկայացուցած 456 անուն գիրքերէն դուրս տակաւին կրնան գտնուիլ բազմաթիւ գիրքեր, անըմբոնելի կը մնայ շատ մը գիրքերու բացակայութիւնը, գիրքեր՝ որոնք մատչելի են, յաճախ լոյս տեսած անցնող երկու կամ երեք տասնամեակներուն։ Անոնցմէ յիշենք՝

Արսէն Արծրունի, Հերոսամարտը. Հրատարակուած Վանի Ասպրիկան Հերոսամարտի 16-րդ տարելիցի առթիւ։ Տպ. Գոլէճ, 1931, 23 էջ։ Վասպուրականի Հայրենակց. միութեան Հրատարակութիւն։

Նիկոլ Աղբալեանի Յիշտակին (մահուան Ա. տարելիցին առթիւ)։ Հրատարակութիւն Հալէպահայ ուսուցչական միութեան։ Տպ. Նայերի, 1948, 27 էջ։

Յակոբ Նորունի, Դողդոչ կայծեր, Հալէպ, 1943։

Ներսէս Ասպ. Քչնյ. Թափուկձեան, Տեանիլիդառաջ։ Մուտքը (էջ 2-4) Հայերէն։ Բովանդակութիւնը՝ Հայտառու թրքերէն։ Տպ. «Արարա», 1932, 27 էջ։

Հրանտ Տէվիճեան, Աշխարհագրութիւն Սուրբոյ եւ Լիբանանի. բնական, ֆալքալիան եւ տնտեսական։ Ա. տիպ. Տէր-Սահակեան, 1933, 69 էջ։

Սարգիս Տէմիրճեան, Պատմութիւն Ատիամանի, Յ. Ք. 898-1914։ Հրատ. Ատիամանի Երիտասարդաց Միութեան, Հալէպ։ Տէր-Սահակեան, 1948, 66 էջ, պատկլ։

Յովսէփ Տէր-Վարդանեան, Մարաշի ջարդը 1920-ին եւ պատմական համառու ակնարկ մը իր անցեալին վրայ։ Տպ. Արաքս, 1927, 132 էջ։

Թէեւ այս վերջին գիրքին անունը յիշտակուած է, սակայն այլ մանրամասնութիւններ կը պակսին, քանի որ կարելի չէ եղած գտնել զայն։

Բ. ՍԽԱԼ ԱՐՏԱԳՐՈՒՄԾ ԳԻՐՔԵՐ

Բաւական մեծ թիւով գիրքեր յիշտակուած են թիւր ձեւով։ Կրկին տանք կարդ մը օրինակներ։

Էջ 66, թիւ 264 - «Սրտի Կայլակներ», պիտի ըլլայ՝ «Սրտի Ալեակներ»։

Էջ 36, թիւ 90 - «Պապպըն Հուզուրունտա պիր էօմիւր», պիտի ըլլայ՝ «Բապպըն Հուզուրբնտա պիր էօմը»։

Էջ 36, թիւ 89 - «Տէրոջը ներկայութեան կեանք մը», պիտի ըլլայ՝ «Տէրոջը ներկայութեան մէջ կեանք մը»։

Այս վերջին երկու գիրքերը ներկայացուած են որպէս մէկ

գիրք, լոյս տեսած 1939 թուականին։ Մինչդեռ հայատառ թրքերէ-նը լոյս տեսած է 2 տարի առաջ։ Իսկ 1939 թ.-ին լոյս տեսածը հայցուցած է Ղ. Մարանեան։ Ուրեմն, կունենանք երկու անջատ հասորներ։

Էջ 36, թիւ 92 – «Յարութիւն պիրատէր Զարխըթեանըն մուխ-թասար թերձիմէ հալը»։ Քերնիմէ պիտի ըլլայ՝ քերնիմէի։ Իսկ 192 էջը՝ 92 էջ։

Էջ 57, թիւ 216 – «Այնթապի Քրիստոնասիրաց ընկերութիւն», պիտի ըլլայ՝ Քրիստոնասիրաց։ Իսկ 12 էջը՝ 62 էջ։

Էջ 40, թիւ 111 – «Օքագրութիւն ուղեւորութեան յԵւրոպա Սա-հակ Բ. Կաթողիկոս Կիլիկիոյ», պիտի ըլլայ՝ Կաթողիկոսին։

Էջ 40, թիւ 107 – «Եոր ուղիներ. հասարակական, ժանկա-վարժական գիրք», պիտի ըլլայ՝ «Եոր ուղիներ. հասարակագիտա-կան-ժանկավարժական»։ Իսկ 87 էջը՝ ԺԴ, 184 էջ։

Գ. ԷՇԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՐՑ

Հատորը կազմողները աշխատած են իւրաքանչիւր գիրքի, հրատարակութեան պարագային տալ բոլոր մանրամասնութիւնները. անուն, վայր, ժամանակ, տպարան, ծաւալ, չափ, խմբագիրներ, յօդուածագիրներ։ Անշուշտ մատենագիտական աշխատանքի մը համար կարեւոր եւ կենսական մանրամասնութիւններ են ասոնք, որ գործ մը կը դարձնեն գիտական, անոր կու տան կշիռ, ծանրութիւն։

Գնահատելով հանդերձ այս ուղղութեամբ կատարուած ճիղը, հարկ է նշել որ յատկապէս էջագրութեանց պարագային սպրդած են բազմաթիւ սխալներ, եւ աւելի կարեւոր անտեսում մը՝ այս ուղղութեամբ հետեւողական մեթոսի մը բացակայութիւնը։

Առաջին հերթին, կարգ մը գիրքեր չեն ունեցած էջագրում։ Նման պարագաներու, հատորը կազմողները իրենք հաշուած են է-ջերը։ Մինչդեռ մատենագիտական օրէնքները կը պահանջեն, որ է-ջաղբութենէ զուրկ գիրքերու պարագային յիշատակուի իրողութիւնը, ապա տրուի էջերուն թիւը։ Առանց էջագրութեան գիրքերու շարքին տանք մի քանի օրինակ. Զարեհ Մելքոնեանի «Ես եւ Մարդիկ»ը, Պետրոս Պարզեւի «Մշուշոտ կատարներ»ը, «Խորիսական Ալպոմ»ը, Արամ Արմանի «Խաչըրու»ը։

Երկրորդ պարագայ մը. երբ գիրքի մը էջերու թիւը պիտի տրուի, ուշագրութիւն պէտք է դարձնել, որ գիրքին սկիզբը կամ աւարտին, հայկական կամ հռոմէական թուանշաններ կրող էջեր չըլլան։ Եթէ կան, մատենագիտական օրէնքները կը պահանջեն, որ էջաթիւի յիշատակութեան մէջ նկատի առնուին նաև անոնք։ Իսկ եթէ կ'ուղենք որ մատենագիտական աշխատասիրութիւնը ըլլայ գի-

տական, պարտինք նաեւ յիշատակել գիրքին սկիզբին կամ աւարտին գրուած այն էջերը, որոնք էջագրուած չեն երբեմն:

Էջաղբումի ուղղութեամբ այլ նշում մը. կարդ մը գիրքերու պարագային, գիրքին աւարտին գրուած բովանդակութիւնները էջաթիւ չունին: Մատենագիտական աշխատասիրութեան մը մէջ, երբ կարդ մը գիրքերու պարագային, էջաթիւերուն վրայ կ'աւելցնենք թիւը այդ էջերուն, չենք կրնար զայն անտեսել այլ գիրքերու պարագային: Հարկ է ճշգել ուղղութիւն մը եւ ըլլալ հետեւողական: Նման մեղանչումներ կարելի է դանել Ժ. Հաճեանի «Բարձունիքներու կատարին» եւ «Մեր երբը» հատորներուն, Շահպանի «Վերջալոյս» եւ «Մումեր», ինչպէս նաեւ բաղմաթիւ այլ հատորներու պարագային:

Տակաւին, ասոնցմէ անկախ, կան զիրքեր, որոնց էջաթիւերը սխալ են արուած: Մի քանի օրինակներու հանդիպեցանք նախապէս: Յիշենք մի քանի ուրիշներ. Ե. Ս. Թովմասեանի «Զ. Թ. Արքուն Աւտարանիչ եւ Ռահիլիբայ» հատորին էջերուն թիւը 21 է եւ ոչ թէ 22. Ե. Կ. Տէմիրճեանի «Աշակերտին Երգարանը» հատորին էջերուն թիւը՝ 82 եւ ոչ թէ 120. Դ. Կ. Ճիգմէնեանի «Ցոլքեր Կենաց Բանեն» Բ. Հատորը 112 էջ կը հաշուէ եւ ոչ թէ 104: Արմիսի «Դրուազնիեր Նկարչական Կեամֆէն» հատորը ունի 136 հաշուուած էջ, եւ ոչ թէ 132: Շարքը հեշտորէն կարելի է երկարել... Սակայն փակենք հետաքրքրական օրինակոյ մը. Հրատարակուած գիրքերու շարքին յիշատակուած է նաեւ մեր կողմէ գրախօսուող զիրքը, որուն էջերուն թիւը ներկայացուած է 235, մինչդեռ պիտի ըլլայ 264:

Դ. ՍՈՒՐԻՈՅ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ՏՊՈՒԱԾ

ԳԻՐՔԵՐՈՒԻ ՊԱՐԱԳԱՆ

Բանասէրներն ու մատենագիտական աշխատանքներով զրադողները, ապագային, մինչեւ իսկ ներկայիս, շփոթութիւններէ գերծ կացուցանելու մտահոգութեամբ, հարկ է արձանագրել հետեւեալ իրողութիւնը. յատկապէս քաղաքական մտահոգութիւններով, կարդ մը գիրքերու վրայ որպէս հրատարակութեան վայր նշանակուած է Հալէպը, սակայն անոնց Հրատարակութեան իրական փայրը հանդիսացած է Պէլրութը: Նման պարագաներու տպարանը չէ նշուած: Առոնց շարքին կը պատկանի Եղիս Նաճարեանի «Դաշնակ Ղեկավարութիւնը Օտարի Ծառայութեան մէջ» հատորը: Հակառակ որ ծանօթութեանց բաժնին մէջ կ'ըսուի թէ տպարանը չէ նշուած, գիրքը զետեղուած է տպարան «Շիրազ»ի հրատարակած գիրքերու ցանկին մէջ: Նաճարեանի այս զիրքը տպուած է Պէլրութ: Կան ուրիշ գիրքեր ալ, որոնց տպագրութեան վայրը նշուած է Հալէպը, սակայն

տպուած Պէյրութ, որոնց ժամփն հատորին մէջ ոչ մէկ ակնարկութիւն եղած է : Անոնցմէ են՝ «Հնչակիան Պարբերագիրք»ը, 1952 թ.ին տպուած, և Հայլաւակին (Յ. Մատէեան) «Հայրենադաւերու նոր Արշաւանքը Հայաստանեայց Եկեղեցիին դէմ» հատորիկը (34 էջ), 1949 թ.ին լոյս տեսած : Շատ հաւանաբար տակաւին կան գիրքեր, որոնք նոյն պարագային մէջ կը գտնուին :

Ե. ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆՑ ԹՈՒԱԿԱՆԻ ՍԽԱԼ

Կարդ մը հրատարակութիւններու պարագային տպագրութեան թուականի սխալը շատ բացայայտ է : Այլ պարագաներու՝ մէկ կամ երկու տարիներուն շփոթ մը կայ : Ե. Ս. Թովմասեանի «Զ. Թ. Արքայ» Աւտարանիչ եւ Ռահվիրայց (այս է զրքոյկին լրիւ անունը, և ոչ թէ «Զ. Թ. Արքայ») հատորը լոյս է տեսած 1929 թ.ին և ոչ թէ 1930 թ.ին : Դ. Ճիզմէնեանի «Յոլֆեր Կենաց Բանէն» Բ. հատորը լոյս տեսած է 1960 թ.ին, և ոչ թէ 1953 թ.ին : «Աշակերտին երգարանը»՝ 1959 թ.ին, փոխան 1958 թ.ի : Արամ Գիտակիցի «Արարական Աստղերու Տակ Հոգիս Կ'երգէ» հատորը՝ 1964 թ.ին և ոչ թէ 1963 թ.ին :

Կուզենք չեշտել . իւրաքանչիւր պարագայի կատարուած նշումները հիմնուած են օրինակներու վրայ : Այլապէս թերութիւններու, պակասներու, անձշութիւններու ցանկը պիտի երկարէր . . .

Վերեւի սրբագրութիւնները, ճշգումները երբեք չեն ըլլար կատարուած աշխատանքը թերզնահատելու մտագրութեամբ : Կատարուածը, որպէս առաջին փորձ, գնահատանքի արժանի աշխատանք մըն է : Առանց այդ աշխատանքին կարելի պիտի ըլլային (առաջին հերթին, մէր կողմէ) կատարուած յաւելումները, սրբագրութիւնները եւ ճշգումները : Դրուած է հիմք, որուն վրայ հարկ է կառուցել չենքը, ճամբու ընթացքին կատարելով սրբագրութիւններ, ներմուծելով նոր տուեաներ :

Սակայն, քիչ մը աւելի բծախնդրութեամբ, նաեւ օգտագործումը առաջին հերթին Պէյրութ զտնուող մատենագարաններու, ապա՝ Հայրենիքի եւ արտասահմանի այլ մատենագաններու կարելիութիւններուն, կարելի պիտի ըլլար խուսափիլ շատ մը տարբական սխալներէ եւ յիշատակուած զիրքերու եւ թերթերու ցանկը կարելի պիտի ըլլար շատ աւելի լրիւ դարձնել : Բազմահարիւր ուժալներու, անձշութիւններու եւ թերիներու առկայութիւնը, ինչպէս նաեւ չյիշատակուած հրատարակութիւններու պատկառելի թիւը պէտք է մղեն հրատարակիչները վերատեսուած նոր հրատարակութեան մը պատրաստութեան :

ՄիրԱք ԳԻՒԼՊԻՒՏԱՂԵԱՆ, «ՀԱՅԵՐԵՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ», Երեւանի Պետական Համալսարանի Հրատարակչութիւն, Երեւան, 1973, 430 էջ :

Հայոց լեզուի ուղղագրութեան պատմութեան ուսումնասիրութիւնը, ընդհանրապէս հայագիտութեան ու մասնաւորապէս հայ լեզուարանութեան մէջ, մնացած է համարեայ խոպան մարզ մը՝ հակառակ ցարդ լոյս տեսած բազմաթիւ ու բազմաբնոյթ հայագիտական այլ ուսումնասիրութիւններու ու մենագրութեանց : Եւ ասիկա՞ երբ զիտենք թէ ուղղագրական հարցը կը հանդիսանայ լեզուարանական ամենէն այժմէական ու հրատապ խնդիրներէն մէկը՝ կարօտ խորազնին ու համակողմանի ուսումնասիրութեան :

Այս այս բացը զոցելու կու գայ հայրենի լեզուարան-քերաւան, բանասիրական գիտութիւններու Դոկտ . Սիրաք Գիւլպիտաղեանի արժէքաւոր աշխատասիրութիւնը՝ «Հայերէնի Ուղղագրութեան Պատմութիւն»(*), որ իրաւամբ, իր զիտականութեամբ ու տարրութեամբ կը զրաւէ եզակի եւ ուրոյն տեղ հայ լեզուարանութեան պատմութեան մէջ :

Առն ուսումնասիրութիւնը արդասիքն է վաստակաւոր ու հըմուտ զիտանականի մը, որ իր զիտելիքներու լայնածիր պաշարով, նիւթին լիուլի տիրապետելու զիտողականութեամբ ու կարողութեամբ՝ կրցած է քննել ու բացայատել հայերէնի ուղղագրութեան հետ կապուած համարեայ բոլոր հարցերը՝ սկսած Ե . զարէն մինչեւ մեր օրերը, ընդզրկելով աւելի քան 1500-ամեայ ժամանակաբջնան մը :

Աշխատասիրութեան հիմք ծառայած են վիմական արձանագրութիւնները, մատենագրաբանի ձեռագրերը, տպագիր զրականութիւնը, ինչպէս նաև արեւմտահայ եւ արեւելահայ մամուլը :

Հեղինակը իր աշխատասիրութիւնը բաժնած է չորս շրջաններու՝ Ե-Թ . դդ ., Ժ-Ժկ . դդ ., Ժ-Ժկ . դդ ., Ժ-Ժկ . դդ . Եւ ի . դ ., ո՛չ անշուշտ ըստ հայերէն լեզուի պատմութեան շրջանաբաժանման, այլ ըստ լեզուական «Հընդաղարձային փոփոխութիւններուն» :

Առաջին գլուխը կ'ընդգրկէ հայերէնի ուղղագրութիւնը Ե-Թ . դարերուն (էջ 12-65), ուր մանրամասնօրէն ուսումնասիրուած են տուեալ ժամանակահատուածի բաղաձայններուն (էջ 12-33), ձայնաւորներուն (էջ 33-48), երկրաբաններուն (էջ 48-53), տառադար-

*) Ի դեպ, հեղինակը այս աշխատասիրութեամբ ստացած է իր Դոկտոր Բանասիրական Գիտութիւններու զիտական աստիճանը :

ձութեան (էջ 54–57), մեծատառերու գործածութեան (էջ 57–58) ու տողագրածի (էջ 58–65) ուղղագրական կանոններն ու շեղումները:

Այս դիմուն էական յատկանիցը կը հանդիսանայ այն, որ Գիւլպիտաղեան, զիտնականի հմտութեամբ կրցած է զննել այդ շրջանի ուղղագրութիւնը վիմական արձանագրութիւններու հիման վրայ, տրուած ըլլալով, որ այդ ժամանակաշրջանի ուղղագրութեան համար վաւերագրական տուեալներ կը պակսէին: Մէջքերումներն ու վկայակոչումները կը կատարէ օտար լեզուներէ (յունարէն, լատիներէն, ասորերէն, երրայերէն, եւայլն) եւ հոչակաւոր զիտնականներէ (Մէյէ, Հիւալշման, Աճառեան եւ ուրիշներ)՝ իր դրոյթները համոզիչ ու հաւասարի դարձնելու համար:

Լայնապարփակ այս հաշուառման լոյսին տակ, հեղինակը կը պարզէ թէ ե–թ. գարերու ուղղագրութիւնը եղած է հնչինային՝ «իւրաքանչիւր հնչիւնին տառ մը, իւրաքանչիւր տառին հնչիւն մը» սկզբունքին հիման վրայ:

Երկրորդ գլուխը նուիրուած է ժ–ժէ. գարերու ուղղագրութեան (էջ 66–177): Հոս՝ հեղինակը փաստական հարուստ նիւթերու հիման վրայ կը ներկայացնէ ուղղագրական իրավիճակը, միաժամանակ տալով կարդ մը լեզուարաններու կարծիքներն ու տեսակէտները (Կարստ, Աճառեան, Ղազարեան): Այս բաժնին մէջ, նախորդ դիմուն նման, կան ենթարաժանումներ – բաղաձայններ (էջ 66–114), ձայնաւորներու ուղղագրութիւն (էջ 114–154), թուական անուան ուղղագրութիւն (էջ 154–156), երկրարբառներու ուղղագրութիւն (էջ 156–159), տառաղարձութիւն (էջ 159–164), մեծատառի կիրառութիւն (էջ 165–168), տողագրած (էջ 168–173), ուղղագրական շեղումներ (էջ 174–175), որոնք ուսումնասիրուած են խըզճմարէն:

Լեզուարանը ցոյց կու տայ թէ այդ դարաշրջանին հետզհետէ լայն տարածում կը գտնէ ուղղագրութեան երկակի գրութիւնը՝ աւանդական (գրաբարեան) եւ հնչիւնային (արտասանական) :

Ուսումնասիրութիւնը կ'ընթանայ հարցին առնչութեամբ տեղի ունեցած ծաւալուած բանավէճերուն ու հայերէնի ուղղագրութեան մէջ կատարուած տեղաշարժերուն հիման վրայ: Լըջութեամբ կը քննուին բաղաձայնական համակարգերը, դ հնչոյթի պատմական հնչիւնափոխութիւնը (որ հին հայերէնի մէջ հանդէս կու գար որպէս լ–ի կոչտ տարբերակ), օ եւ Փ տառերու փոխառութիւնը, յ տառի ուղղագրութեան պարագան, եւայլն:

Համաձայն աշխատութեան մէջ բերուած օրինակներուն՝ տըւեալ շրջանին փոփոխութեան կ'ենթարկուի նաեւ հայերէնի տառա-

գարձութիւնը. լայն տարածում կը ստանան համառօտագրութիւնները, տողադարձի կանոնները:

Երբորդ դլուիրը կը վերաբերի ԺԻ-ԺԹ. գարերու ուղղագրութեան քննութեանը (էջ 178-288), Հետեւեալ բաժանումներով՝ ձայնաւորներու ուղղագրութիւնը (էջ 180-194), մեծատառի գործածութիւնը (էջ 195-198), տողադարձը (էջ 198-200), ԺԹ. գարու ուղղագրական բանավէճերը (էջ 200-221), մեծատառ (էջ 222-223), տողադարձ (էջ 225-227), ուղղագրութիւնը փոխելու փորձեր (էջ 227-253) և ձայնաւորներ (էջ 276-288), եւայլն:

Գիւլպիւտաղեան՝ տալով այդ ժամանակաշրջանի ընդհանուր բնութագիրը, եւ չետելով հայ մշակոյթին զարգացումը, կը ներկայացնէ մտաւորականութեան ձգումները զրաբարը կանուն պահելու կազմակցութեամբ։ Այս այդպիսի պայմաններու մէջ է որ ուղղագրութեան հարցը տուած կը քաշուի՝ զրութեան երեք սկզբունքներով՝ հնչիւնային, սուուգաբանական և աւանդական։

ԺԹ. գարու ուղղագրութեան վիճակին անգրադառնարով՝ լեզուարանը ծաւալած բանավէճերու հիման վրայ քննած է ո՛չ միայն նախորդ գարերու դասական ուղղագրութեան մէջ կատարուած չեղումները, այլև զրաբական լեզուի երկու տարբերակներու գոյակցման հետեւանքով առաջացած ուղղագրական նոր անհամապատասխանութիւնները։

Վերողրեալ ժամանակաշրջանի Միսիթարեան զրականութիւնը, բառարանագրութիւնը եւ շարք մը պարբերականներ երբ ուսումնասիրենք՝ պիտի նշմարենք որ անոնք հետեւած են աւանդական ուղղագրութեան։

Յատկանշական է որ ուսումնասիրութեան մէջ յստուկ տեղ տրուած է նաեւ Ն. Ռուսինեանի, Ստ. Ստեփանէի եւ Ղ. Աղյայեանի կողմէ առաջ քաշուած տեսակիտներու ու ծրագիրներու նախագիծերուն՝ հայերէնի աւանդական ուղղագրութեան վերափոխման առընչութեամբ։ Այս բանավէճերուն կը մասնակցին արեւմտահայ եւ արեւելահայ մտաւորականութեան բազմաթիւ ներկայացուցիչներ։

Արծարծելով տառապարձութեան պարագաները՝ հեղինակը կը դրէ, թէ արեւելահայերէնը կ'որդեղը աւանդական տառապարձութիւնը, մինչ արեւմտահայերէնի մէջ փոխառեալ անուններու ուղղագրութիւնը կը պահպանուի նոյնութեամբ։ իսկ նոր փոխառութիւններու պարագային, բառերը կը տառապարձուին համաձայն փոխառու լեզուի հնչիւնական օրինաչափութիւններուն։

Ընդարձակ բաժին յատկացուած է ի. գարու հայերէնի ուղղագրութեան պատմութեան (էջ 289-410)։ Նախորդ ըջաններու մէջ

ծնունդ առած բանալիքներն ու տարակարձութիւնները աւելի խորացան այս շրջանին, եւ պատճառ դարձան 1922 թ.-ի Մարտի 4-ի ուղղագրական նոր բարեփոխութեան՝ Մանուկ Արեգեանի մշակած նախադիմին համաձայն, որուն զէմ իրենց խոր տարակարձութիւնն ու գժղոհանքը յայտնեցին հայ եւ օտար զբաղէտներ ու գիտնականներ՝ ինչպէս՝ Շիրվանզադէ, Թումանեան, Իսահակեան, Մէյէ, Մառ, Աճառեան, Ալոնց, եւ ուրիշներ :

Մէկ կողմէն գժղոհութիւններն ու գժուարութիւնները, միւս կողմէն աւանդականէն զգալի հեռացումը եւ երկու հատուածներու անջրպետումը, պատճառ դարձան որ 1940 թ.-ին վերափոխութ այդ ուղղագրութիւնը : Այս յեղաշրջումը զլիստորեց նորակազմ «Տերմինարանական կամիշունի», որ լեզուաշխանական իր բարենպաստ գերը կը կատարէ մինչեւ այսօր :

Գիրքին հիմնական, յայտուն արժանիքները կարելի է ամփոփել հետեւեալ կէտերուն մէջ :

ա. Աննախընթաց, խիստ այժմէական աշխատասիրութիւն մը, որ կու գայ զոցելու հայ բեզուաբանութեան մէջ զոյութիւն ունեցող բաց մը :

բ. Գիտականօրէն հիմնաւորուած, խղճամիտ, տքնաջան ու համբերաստար աշխատանք :

գ. Պատճական ժամանակահատուածներու լայն ընդգրկում (զրաբար, միջին հայերէն, բարբառներ, աշխարհաբար՝ արեւելահայ եւ արեւմտահայ զբսեւորումներով) :

դ. Հարուստ ու ճոխ փաստական օրինակներու ու տուեալներու առկայութիւն :

ե. Բացատրութիւններու, յաւելուածներու, ծանօթագրութիւններու հարուստ պաշար :

զ. Լեզուագիտութեան ու զբականագիտութեան մէջ ընդարձականումը՝ ամենաղժուար ու պատճական ճշգրտութիւն պահանջող գործ մըն է : Այս առումով եւս, հեղինակը շարժած է հարուստ ճշգրտութեամբ մը :

է. Այս բոլորին մէջ հեղինակը չէ մնացած սոսկ արձանագրող-բանահաւաք մը, այլ զիտականօրէն գնահատող, արժեւորող եւ եղբակացութիւններու յանդող լեզուաբան :

Գիւլպիւտաղեանի ներկայ աշխատասիրութիւնը հայագիտութեան մէջ եղակի, խիստ արժէքաւոր ներդրում մըն է, որ որական նոր բարենիշ մը կ'արձանագրէ յօդուա հայերէնագիտութեան՝ ի պատիւ անոր հեղինակին :

Այս բոլորէն յետոյ, թող ներուի մեղի հոս անցողակի արձանագրել փոքր նկատում մը, այն՝ որ հայրենի դիտնականին բաղմակողմանի բարեմասնութիւններով օժտուած այս աշխատութիւնը, անկասկան, աւելի ամբողջական պիտի ըլլար, եթէ ան առաւել հանգամանօրէն անգրադարձած ըլլար արեւմտահայերէնի ուղղագրական մարդին :

ՊԱՐՈՅՐ ԱՂՊԱՇԵԱՆ

ՄԱՆԻԱ ԴԱԶԱԲԵԱՆ, «ՀԱՅ ԿԵՐՊԱՐՈՒԵՍՏԸ ԺԷ-ԺԸ. ԴԱՐԵՐՈՒՄ» , Երեւան, 1974, 284 էջ + նկարներու վերատպութիւն :

Հայկական կերպարուեստի պատմութիւնը չօշափող ցարդ լոյս տեսած ամենահամապարփակ հատորներէն մէկը կարելի է համարել Մանիս Ղազարեանի «Հայ Կերպարուեստը ԺԷ-ԺԸ. Դարերում» աշխատասիրութիւնը, որ լոյս կը սփոք 17-րդ և 18-րդ դարերուն ծաղկած՝ հայկական նոր ժամանակներու հիմքը կազմող արուեստին վրայ, թէ՛ Հայստանի եւ թէ՛ հայկական որոշ զաղթօճախներու մէջ :

Հայստանի կերպարուեստին ու մշակոյթի այլ բնագաւառներու զարգացումը հեղինակը արդարացիօրէն կը կապէ քաղաքական, բնկերային եւ տնտեսական այն իրադարձութիւններուն, որոնք տեղի ունեցած են այդ շրջաններուն՝ Կովկասի մէջ ոռւսական կայսրութեան տարածումով։ Այս վերածնունդը կը կանխուի սակայն այլ զաղթօճախներու մէջ ծաղկող ու զարգացող արուեստով՝ մասնաւրաբար նկարչութեան մարզին մէջ, որուն զարգացումը սակայն «միատարր չէր, ինչպէս ժամանակի, նոյնպէս եւ տեղի իմաստով», կ'եղրակացնէ Ղազարեան :

Ղազարեանի հատորը բաժնուած է երկու գլուխներու, որոնց կցուած է պահպանուած ղեղանկարչական աշխատանքներու մատենակիսական ցանկ :

Առաջին գլխուն մէջ հեղինակը կ'անդրադառնայ այն զաղութներուն, ուր հայերը ունեցած են նաեւ ղեղարուեստական այլազան զործունէութիւններ, մասնաւրաբար կեղրոնանալով նոր Զուզայի, Լզովի, Հոռմի, Երուսաղէմի, Եղիպտոսի, Հալէպի եւ Պոլսոյ զաղթօճախներուն վրայ :

Նոր Զուղայի նուիրուած բաժնին մէջ Ղազարեան առանձին ուսումնասիրութեան առարկայ դարձուցած է նկարիչ Մինասը, Յովհաննէս Մրգուլը և Պոկտան Սալթանովը:

Մանիա Ղազարեան աւելի ճշգրիտ նկարագիրը գծելու համար խնդրոյ առարկայ հայ նկարիչներուն եւ շրջանի արուեստին՝ կ'ընէ պատմական ակնարկը այդ գաղութի կազմութեան, եւ անոր ունեցած ազդեցութեան՝ պարսկական մշակութային կեանքին վրայ, մանաւանդ երբ արդարացիօրէն կը շեշտուի թէ նոր Զուղան հանդիպման վայր էր տեղական, արեւմտեան, եւ արեւելեան այլազան մշակութային ազդեցութիւններու: Այս եռուն միջավայրին մէջ ծնունդ կ'առնէ նկարչական վաւերական դպրոց մը, որուն առաջին «փրոֆեսիոնալ» նկարիչը կը դառնայ անուանի Մինասը:

Բազմակողմանի յատկութիւններ ունեցող կղերական Յովհաննէս Մրգուլի գեղանկարչական գործունէութիւնը ներկայացնելէ ետք՝ Ղազարեան կ'անցնի կարգ մը անյայտ եւ նուազ յայտնի նկարիչներու գործերու քննարկման, ինչպէս նաև այն գործերուն, որոնք զարդարած են նոր Զուղայի հայ խոշաներու ապարանքները:

Մօտ 47 էջերու մէջ Մանիա Ղազարեան բծախնդիր կերպով կուտայ պատկերը Պոկտան Սալթանովի արուեստին, նոր Զուղայեցի այն վարպետին, որ իր բազմակողմանի տաղանդով ու գեղարուեստական գործունէութեամբ հիմնական գեր խաղացած է ուսաական գեղանկարչական դպրոցի հիմնադրման մէջ՝ մի քանի տասնամեակներ Ռուսաստանի մէջ միջոցին:

Երկրորդ գլուխին մէջ հեղինակը կ'անցնի ուղղակի հայաստանի հողին վրայ ծաղկած նկարչութեան, ու Ստեփաննոս Լեհացիի վրայ կեդրոնանալէ ետք, առանձին ստորաբաժանումներով կը ներկայացնէ Յովհաթանեան նշանաւոր տոհմի արուեստագէտները, ի միջի այլոց քննարկելով այն ազդեցութիւնները, որ անոնք ունեցած են այլ եւ այլ նկարիչներու վրայ, որոնք աշխատած ու ստեղծագործած են այդ թուականներուն:

Գիրքի վերջաւորութեան, մի քանի էջերու մէջ, Ղազարեան եղբափակիչ ամփոփումով կրկին կ'անդրադառնայ 17-րդ եւ 18-րդ դարերու Հայաստանի եւ շարք մը գաղութներու մէջ հայկական արեւեստի երեւոյթներուն եւ հիմնական հանգրուաններուն:

Հատորի ընթերցումէն ի յայտ կու գայ թէ Ղազարեան մանրակրկիտ զննումի, զատումի եւ վերլուծման ենթարկած է հայ կերպարուեստի վարպետներու կեանքը, անոնց գործունէութեան ընթացքը եւ ստեղծագործութիւնները. այս իսկ պատճառով անոր

տուած տեղեկութիւնները թանկարժէք են, ու անհրաժեշտ աղբիւր մը կը կազմէն անոր, որ կ'ուզէ յստակ գաղափար մը ունենալ հայ-կական գեղանկարչական զարթօնքի ըրջանին մասին:

Հակառակ որ բազմաթիւ նկարչական գործեր անհետացած են, պարագայ մը որ մեծ դժուարութիւններ կը ստեղծէ շրջանի մը եւ կամ արուեստագէտի մը գեղարուեստական զարդացումն ու ստեղծագործական հանգրուանները հարազատօրէն գծել ջանացող արուեստարանին համար՝ Մանիս Ղազարեան, ըստ երեսոյթին, բաւական մանրակրկիս աշխատանքներէ ետք, կրցած է հետաքրքրական արուեստներու ու եղբակացութեանց հասնիլ արուեստագէտներ՝ Պոկտան Սալթանովի, Յովհաննեաններու եւ Հաննա (Յովհաննէս) Երուսաղէմացիին:

Հակառակ իր կարգ մը թերութիւններուն, — տարեթիւի սիրալ, վերասագութիւններու անթուազրութիւն (ինչ որ արգելք կը հանդիսանայ անմիջական կազը գտնել անոնց եւ թեքստին միջեւ), վերարւագրութիւններու անրծախնդիր յաջորդականութիւն՝ երբ Սալթանովի որոճերը լրաբժէ կը բաժնուին այլ վարպետներու նկարներով —, զիրքը խիստ հետաքրքրական է եւ ուսանելի: Աշխատասիրութիւնը մեզ կը տանի գեղարուեստական նոր աշխարհ մը, որ մեզի կը ներկայացուի իր բոլոր ձիւզաւորումներով եւ անմիջական նկարագիրով: Սակայն հատորին հմայքը պիտի բաղմապատկուէր եթէ ան ձեւառուէր, տպազրուէր եւ կազմուէր այնպէս՝ ինչպէս այլ գեղարուեստական բարձրորակ հատորներ, որոնք վերջերս լոյս տեսած են Ս. Միութեան մէջ:

Ա. ՊԵՐԵՏԻՔԵԱՆ